


- 9 -

ՊԱՀԱՅԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

ԱՇԽԱՐՀԻ ՄԷՋ ԻՐ ԴԵՐԸ

(Ֆրանսերէնէ թարգմանուած)



1938

ՄԱՐՈՒՅՆ

Баунчинг-сплеск приводит к быстрому разрушению структурных единиц, что в свою очередь способствует дальнейшему разрушению материала.

Чистъ бѣ

Aug 20 1977 9-10A 99

Uroffnungs- und Verhandlung

для 37 бывш. 17 янв.

~~Large~~ 4-pole Self-Coupled

April 16, 1878 - Sunday

Qualität ist ein hoher Preiswert

Bennet n-645 3rd Principal M

Montejo to Charles and John

Barrett, by himself and son
Barrett, by himself and son

Panel 2: Carlisle 5-700000

When we write something
else, it's like this.

spal-er spz suppon
spal-er spz suppon

Stop, they will start and

3-1-1947 (1) firmament

Mr. Bryant - Coffey

Chrysophyllum sp. - Sonnenal

Užin ūrtas ar Lyra-n-Mu

3-185 Shrub Rd S-

John 1:1-18
In the beginning was the Word, and the Word was with God, and the Word was God. He was in the beginning with God. All things were made through him, and without him was not anything made that was made. In him was life, and the life was the light of men. The light shines in the darkness, and the darkness did not comprehend it. There once was a man sent from God, whose name was John. He came as a witness, to bear witness about the light, that all might believe through him. He was not the light, but came to bear witness about the light.

W. H. C. & Co. New York
1870

longer performed up to the 1st
Nov. 1878. Printed by K. & W. M.

~~Wet grass grows by water
The tall sedges grow along~~

Երկու գլուխութեան ամպացութեան
Խոհանոսութեան առաջարկութեան

Worshipper worshipped many people
Ellie all the while unresented

կըս. զլ. Սփակ. յարդար
թե. Տեսաբաց Ալ ու առ

Champagne of Cognac upon which

1.— Ասուծոյ միութիւնը եւ իր յայտնութիւնը
Պահառալլահով:

Իւրաքանչիւր կրօնի խորհրդագէտները, ըլլայ Պուտ-
տայականութեան, Պրահմայութեան, Զրադաշտութեան,
Հրէութեան, Քրիստոնէութեան, Մահմէտականութեան, բո-
լորն ալ կը հաւատան թէ մէկ Սստուած միայն կայ իր
ստորոգելիներով կատարեալ և թէ մէկուն կուռքերը, միւսին
պատկերները ուրիշ բան չեն, եթէ ոչ Սստուածային էու-
թեան ստորոգելիներուն տեսանելի պատկերացումը:

Աստուծոյ Միութեան մասին իւրաքանչիւր կրօնի
աստուածաբաններուն վկայութիւնները, բացարձակ և ան-
սահման Աստուծոյ մը իմացողութենէն անդին չեն կրնար
անցնիլ ուրիշ խօսքով, անոնք չեն ձգտիր Աստուածը
ճանչնալու, բայց կ'առաջնորդուին Անոր գոյութիւնը միայն
հաստատելու, ինչ որ իրարմէ շատ տարբեր է:

Պահայինները՝ կը հաւատան թէ Աստուծոյ էութիւնը
անտեսանելի և անշօշափելի է, իր ինքնութեան և իրակա-
նութեան մէջ բացարձակապէս Մէկ է. ոեէ կերպով չի
սահմանուիր, մարդկային մտքին համար բոլորովին անկա-
րելի է զԱյն հասկնալ և սահմանել:

Այս էութեան հասկացողութեանը հասնելու միջոցը
մեղի անձանօթ ըլլալուն համար Աստուած դարերու յաջոր-
դութեամբ և զանազան վերսկումներով բացայացնեց այս
էութիւնը մարդկային արարածներու մէջ, որոնք տարածե-
ցին մեր օրէնքը երկրիս վրայ արև չափով որ մարդկային
քաղաքակրթութեան աստիճանը կը պահանջէր: Ասկէ
ծագում առին զանազան կրօններ, որոնք պէտք չէր որ
իրարու գէմ ելլէին:

Վերջապէս մեր օրերուն այս էութիւնը դարձեալ յայտ-
նուեցաւ Պահառալլահի մէջ, որուն գալուստը յայտարա-
րուած է բալոր Սուրբ Գրքերուն մէջ:

2.— «Ասուծոյ Օրուայ» գալուստը Պահառալլահով:

Եթէ խնամքով ուսումնասիրենք բոլոր Սուրբ Գրքերուն
մարդարէութիւնները, կը հասնինք այն եզրակացութեան
թէ բոլորն ալ համաձայն են յայտարարելով «Աստուծոյ
Օրուայ և ժամուայ» գալուստը երկրիս վրայ:

Կ'ըսեն թէ Աստուածային նախակարապեալ ալս ամե-
նամեծ յայտնութիւնը յայտարարելով պիտի յայտնուի այն
շրջանին երբ ճնշումն ու բռնութիւնը պիտի տիրեն աշ-
խարհի վրայ, կրօններու և զանազան հաւատալիքներու

ՊՈՀԱՅԱԿԱՆՆՈՒԹԻՒՆՆ

ԱՇԽԱՐՀԻ ՄԷՋ ԻՐ ԴԵՐԸ

Պահայականութիւնը հիմնուած է՝

Աստուծոյ միութեան եւ մարդկային եղբայրութեան,
կնոջ եւ այր մարդուն հաւասարութեան,
ձշմարտութեան ազատ խուզարկումին,
չին նախապաշարմանց բնաջնջումին վրայ:

Կ'ուսուցանէ թէ՝

Բոլոր կրօններու սկզբունքը նոյնն է,
կրօնը պէտք է իամերաշխ ընթանայ գիտութեան եւ
բանականութեան ինտ եւ պէտք է ծառայէ իամա-
մարդկային միութեան:

Նպատակն է՝

Ուսուցման ընդհանրացումը,
Համաշխարհային լեզուի մը ընդգրկումը,
Միջազգային դատարանի մը ստեղծումը,
Ընկերային ու տնտեսական հարցերու լուծումը,
Համաշխարհային խաղաղութեան հաստատումը:

28-131



129-96

անհամաձայնութիւնը իր ամենածայրահեղ աստիճանին հասած պիտի ըլլայ:

Այս ատեն է որ Աստուած նոյն ինքն պիտի յայտնուի իրեն կանչելով տիեզերքի բոլոր ազգերը, իր աներեւութանալէն վերջ պիտի գայ ան որ մարդոց մէջ պիտի տարածէ իր կողմէ հաստատուած նոր օրէնքները:

Մովսէս առաջինը եղաւ որ ուսուցանեց Աստուծոյ Միութիւնը և Խորայելացիներուն խոստացաւ Աստուծոյ «Օր»ուան գալուստը:

Նոյնպէս Զրադաշտը Պարսկաստանի մէջ կործանեց հեթանոսութիւնը և կուտաշառութիւնը յայտարարելով թէ պիտի հոչէր «Յարութեան ժամը»:

Խորայելացիներուն մէջ մարգարէներ, ինչպէս Դաւիթ, Եսայի, Երեմիա, Դանիէլ, Զաքարիա 1500 տարուայ ընթացքին իրար յաջորդելով յայտարարեցին Աստուծոյ յայտնութիւնը:

Յետպ եկաւ Ցիստս. Ան ալ յայտարարեց թէ մօտ էր Աստուծոյ թագաւորութիւնը. «Երջանիկ են անոնք, որ մաքուր սիրտ ունին, որովհետեւ անոնք պիտի տեսնեն զԱստուծոյ» երբ կը քարոզէր լերան վրայ: Մարգարէացաւ ըսելով թէ այդ օրը պիտի նստէր իր Հօրը աջ կողմը փառաց գահին վրայ:

Քրիստոսի մահէն 600 տարի վերջ Մուհամէտ երեւցաւ եւ նոյնպէս յայտնեց Աստուծոյ «Օր»ուան գալուստը, Ան աւելի պարզօրէն յայտարարեց թէ՝ Աստուծային նախակարապետը իր սերգունդէն ծագելով պիտի պատրաստէր Տիրոջը ճամբան և արգարեւ 1260 տարի վերջ 1444 ի մեր թուին Մուհամէտի ընտանիքէն երեւցաւ Եղիան (Պապ) Պարսկաստանի ծիրազ քաղաքին մէջ, անունն էր Միրզա Ալի Մուհամէտ, որ ինքիննքը Աստուծոյ պատգամաւոր անուանեց յայտարարելով մօտակալ գալուստը Անոր որ Աստուծը պիտի յայտնէր. այս բանը պատահեցաւ 1850 Յուլիսին, Դավրէմի բոնութենէն վերջ, և երկար առենէ ի վեր սպասուած այս «Օրը» հասած ըլլալուն նշանները բացարաշ երեւցան:

ՊէջՈՈՒՀԼԱՅ յայտնուեցաւ. ինք միայն բացատրեց մարգարէներուն մինչեւ այն ատեն չհասկցած խօսքերը. նոյն ինքն լուսաբանեց Սուրբ Գիրքերուն չբացատրուած խորհուրդներուն ճշմարիտ իմաստը, նաև Յովհ. Յայտնութեան մէկնութիւնները. հիմնեց նոր օրէնքներ զորս բնոյթը ունէին բոլոր ազգերը և ժողովուրդները ի մի հաւաքելու, բոլոր կրօններն ու հաւատալիքները միացնելու, պարզապէս եղացրութեան, համերաշխութեան և խաղաղութեան նպատակաւ:

1892 մայիս 16 ին Ան աներեւութացաւ գործը կտակելով իր որդեոյն, ԱՊՏԻՒԼ ՊԱՀԱՊԱՐԱ ի, որ ծնաւ 1844 մայիս 23 ին, Պապի յայտարարութեան օրը. հիմայ կը քարոզէ թէ բոլոր մարգարէութիւնները կատարուած են իր Հօր անձնաւորութեամբ և Դատաստանի Օրը եկած է:

Ուրեմն մինչև Պահառվահի յայտնութիւնը երեւցած մարգարէները յաւակնութիւնը չունեցան Աստուծոյ ամենամեծ յայտնութիւնը ըլլալու Այս որ պիտի խաղաղեցնէր գաշխարի:

Այսպէս՝ Մովսէս և Խորայէլի միւս մարգարէները միայն մէկ և նոյն պատգամաւոր կը ճանչնան համեմատական Յուղայի թագաւորութեան կործանման՝ Հրէաներու ցրուումին ու անկումին և վերջապէս երկար աստիճանաւոր շրջանէ մը վերջ Աստուծոյ գալստեամբը իրենց ազատագրումին:

Գալով Քրիստոսի՝ չյաւակնեցաւ թէ իր գալուստը Աստուծոյ յայտնութիւնն էր. ընդհակառակը՝ ինքինքը Աստուծոյ որդի անուանեց և ահա ինչպէս կը խօսէր Խայէլացիներուն.

«Երուսաղէմ, Երուսաղէմ, որ կը սպաննես մարգարէները և կը քարկոծես քեզի դրկուածները, քանի անդամներ ուզեցի ի մի հաւաքել զաւակներդ (ինչպէս հաւը կը հաւաքէ վառեակները իր թեւերուն ատակ) և գուն չուզեցիր. ահա՝ անապատ պիտի ըլլայ քու բնակարանդ որովհետեւ ձեզի կ'ըսեմ թէ այլեւ չպիտի տեսնէք զիս մինչեւ ըսէք Օրհնեալ ըլլայ Ա՛ն որ Տիրոջը անունովը կ'ուզայ. (Տե՛ս Աւետ. Մատթ. Գլ. 23, (37, 39 համարները)»:

Մուհամէտի գալստան ալ սպասուած յայտնութիւնը չէր. Գուրանի գրեթէ մէկ երրորդը կը պատկանի Աստուծոյ մօտակայ գալստեան մասին եղած մարգարէութեանց:

Վերջապէս, Պապը որ Աստուծոյ յայտնութեան (գուռը) նախակարապետը կը նկատուի, լսակորէն իր «Bayan» գրքին մէջ կ'ըսէ թէ Աստուծոյ յայտնութիւնը, որ խոստացուած է մարդոց, պիտի երեւայ իմ յայտնութենէն 19 տարի վերջ:

Հետեւաբար, Աստուծային Գրքերուն և գրուածքներուն բոլոր մարգարէութիւնները իրականացած են յանձին ՊԱՀԱՊՈՒՀԼԱՅի, որ իսկապէս յայտնուեցաւ 1862 Ապրիլին, Եղիայի թուականով 1279 թուին Զիւլգատա ամսուն երկրորդ օրը, Պապի յայտարարութենէն 19 տարի վերջ:

Աստուծած կարելի է նմանցնել արեւի և մարգարէները հայելիներու, որոնք կ'ընդունին լոյսը և կ'արտացոլացնեն մարգարէութեան վրայ. որքան մարգարէութիւնը յառաջդիմէ նոյնքան աւելի զօրաւոր է Աստուծոյ կողմէ լնարուած հայելին և աւելի մեծ է իր ճառապաթումը,

3. — Պայմաններ ուղղվուի կը նանցուի մարդարէի
մը հարազատութիւնը կամ աստուածային յայ-
նութիւնը: — Պահառւլան:

Զանագան կրօններու համախաները Աստուածալին
Յայտնութեան հարազ ատութիւնը ապացուցանելու համար
չորս գասաւորում կը նշանակեն.

1. Սուրբ Գրքէն յառաջ եկած ապացոյց,
2. Դատողութենէն և արամարանութենէն յառաջ եկած
ապացոյց,

3. Նսիրդ գրքերէ քաղաքած մարդարէութիւններ,

4. Հրաշքներ:

1. Սուրբ Գիւրքէն յառաջ եկած ապացոյց

Այժմ, մարդարէներու կողմէ մարդոց մէջ տարածուած
ճշմարտութեանց մասին է խնդիրը: Եյն խօսքերը զորս Աս-
տուած անոնց բերնին մէջ գրաւ այնպիսի կարսղութիւն մը
ունին որ ոչ մէկ բան կը հաւասարի անոնց նոյն իսկ
հրաշքները: Մասկս բարերէր ժայռէ մը ջուրը ժայժքեցը-
նելով կամ Յիսուս Կուրի մը աչքը բանալով քանի մը մար-
դոց վկայութիւնը միայն ունեցան. մինչեն Սուրբ Գրքի,
Աւետարանի և Գուրանի լոյսը գարերէ ի վեր կը ճառագայ-
թէ բայցանդակ աշխարհի վրայ, իրու ամենամեծ բարիքը
բոլոր այն մարդոց որոնք կը կարդան և կը խորհին:

Աստուծոյ խօսքերը, իրենց արտաքին նշանակութեամբ
կաւ ճարտասանական ձեռվ չեն զանազանուիր մարդոց
խօսքերէն, բայց Պահայիները կ'ըսեն թէ անոնք կը ճանչ-
ցուին կարողագոյնին հոգիներու վրայ ի գործ գրած կատար-
եալ արդիւնաւորութենէն, սրտերու մէջ տարածած լոյսէն,
զանազան տարբեր ազգեր իրար մօտեցնելէն և մարդկային
ընկերութեան վերակազմութեան շարժումէն:

Սրարիչ և Տէր կարսղութիւնն է միայն որ կը պարփակէ
Աստուծոյ խօսքերը, ու երբ մարդարէի մը հետ գիրք մը
երեւան կուգայ, և նման արդիւնքներ կը սպացուին, կաս-
կածելի չէ որ այդպիսի գիրք մը Աստուծոյ գործը ըլլայ,
և այն որ գայզ հնարած է Աստուծոյ իմացականութեամբ
զօրացած է: Օրինակի համար՝ Աստուծոյ խօսքերը ի՞նչ
ազգեցութիւն ունեցան, Իսրայէլացիներուն վրայ (որոնք
Եփիպատօսի մէջ տվիտութեամբ և թշուառութեամբ կ'ապ-
րէն), անոնք ազտափրաւեցան իրենց անկեալ և ճնշուած
պայմաններէն, զօրացան և 1300 տարուան միջոցին մեծ և
զօրաւոր ազգ մը եղան:

Նոյն ազգեցութիւնը կը տեսնուի Քրիստոնէութեան
ծագումէն վերջ, երբ քաղաքակրթուեցաւ Երոպայի ժողո-
վուրդը, որ մինչև այն ատեն կոսպաշտ էր:

Ի՞նչ ըսենք նոյնպէս ամբողջ մահմետական աշխարհին
վրայ Գուրանի ունեցած ազգեցութեանը մասին:

Ուրեմն մարդարէի մը գիրքով տարածուած խօսքերու
ազգեցութիւնը իր աստուածութեան և հարազատութեան
գլխաւոր նկարագիրը կը կազմէ:

2. Դատողութենէն եւ տրամաբանութենէն առնուած
ապացոյց

Երբ կը տեսնենք թէ անդիմագրելի կարողութիւն մը
(ինչպէս է սոյն հարցը) կը յաղթանակէ առանց ու և նիւ-
թական ոյժի, առանց մարդկային օգնութեան, կրնանք
ատէկէ հետեւցնել թէ՝ իր ծագումը և ուժը կը պարտի նախ-
նական իմաստութեան, արտինքն Աստուածային կամքին
անտեսանելի էութեան:

Կրօն մը արդինք մը ըլլալով և ամէն արդիւնք պատ-
ճառ մը ունենալով, կրնանք հետեւցնել թէ՝ կրօնք մը հիմ-
նողի մը տրամադրութեան տակ դրուած կարողութիւնը ան-
հրաժեշտօրէն պէտք է բջիմի նախնական պատճառէ մը,
որ է Աստուած:

3. Կախորդ գրքերուն մէջ յայտնուած
Մարդարէութիւնները

Սուրբ Գրքերու բոլոր մարդարէութիւնները, որոնք կը
պարունակեն Աստուծոյ Գալուստը, Յայտնութիւնը և Յա-
րութիւնը, բոլորն ալ գրուած են խորհրդապաշտական և
այլաբանական լեզուով. այս խօսքերը իրենց գրական
իմաստին ետեւ ապահովաբար բանաւոր իմաստ մը ունին,
բայց Մարդարէները զանոնք կերպով մը կնքած են մինչև
որ յայտնուի Ան, որ պիտի խորտակէ կնիքները և հրապա-
րակէ անոնց ճշմարիտ իմաստը:

Հրէաները ինկան, որովհետեւ չնկատեցին թէ Յիսուս
սպասուած յայտնութիւնն էր, իրենց սխալը Սուրբ Գրքի
մարդարէութեանց ճշմարիտ իմաստը ըլմբոնելէն յառաջ
եկաւ:

Աւետարանն ալ կը պարունակէ բաղմաթիւ հատուած-
ներ, որոնց իմաստը խորհրդաւոր է, տես (Աւետ. Մատթ.
24 Գլ. 28 Հմր.) «Արեւը պիտի մթագնի, լուսինը իր լուսը
պիտի չտայ, տատերը երկինքն պիտի իյնան», ելն:

Յիսուս ըստւ, տե՛ս (Յովհ. Աւետարանը Զ. Գլ. 27 Հմր.)
«Աշխատեցէք ոչ թէ կարստեան կերակուրին համար,

հապա այն կերակուրին՝ որ յաւիտենական կեանքին մէջ կը մնայ, զսր Որդին Մարդու ձեզի պիտի տայ, վասն զի Հալրն Սատուած գարն կնքեց»:

Սատուած այս խօսքերը կնքելով ինք միայն կլնայ վերլուծել, Մարդարէները զանոնք զրեցին, բայց Սատուած միայն պիտի բացատրէ անոնց իմաստը:

Սուրբ Գրքի բոլոր գլխաւոր մարդարէութիւնները կ'ամփափեն Խաղաղութեան Օրուալ մը գալսւատը, համաշխարհային միութիւնը և եղբայրութիւնը, ուր մէկ Հովիւ միան պիտի ըլլալ և ամբողջ աշխարհը պիտի ճանչնալ զԱյն, Այս պայմաններէն ոչ մէկը կատարուած է մինչեւ օրս, բայց Պահարիները կը հաւատան թէ Պահառլաին է արդ Հովիւը և ինքն է որ պիտի իրականացնէ արդնոր թուականը, ինչ որ բոլոր մարդարէներէն յայտարարուած է, սրոնք միհեւնոյն տեսն ճշգորէն գուշակած են իր գալըստեան թուականը:

Դանիէլի գրքին մէջ կը տեսնուի (Գլխ. 9, 24-27).

«Քու ժողովուրդիդ և Սուրբ քաղաքիդ վրայ յաւիտենական արդարութիւնը բերելու, տեսիլքը և մարդարէութիւնը կնքելու, Սրբոց Սուրբը օձելու համար եօթանասուն շաբաթներ սրոշուած են: Գիտցիր ուրեմն որ Երուսաղէմը վերաշինելու հրամանը ելլելէն մինչեւ Քրիստոս եօթը շաբաթ և վաթսուններկու շաբաթ կայ, անկէ յետոյ Քրիստոս պիտի վերանալ... և մէկ շաբաթուան մէջ շատերու հետ զաշնագրութիւն պիտի կնքէ... յետոյ աւերումը պիտի հաստատուի աւերեալին վրայ...»:

Ուրեմն ի՞նչ բանի կը համապատասխանեն ալս եօթանասուն շաբաթները. «Գիրք թուոց»ին մէջ ըսուած է մէկ օրը մէկ տարի կը հաշուուի տե՛ս (Գլխ. Ժ. 34 հմր.), նոյն պէս եղեկիէլ (Գլխ. Ժ. 6 հմր.), «Մէկ օրը մէկ տարի հաշուեցի:» Հետեւաբար 70 շաբաթներուն իւրաքանչիւր եօթը օրը տարի մը հաշուելով կ'ունենանք 490 տարի ($70 \times 7 = 490$):

Նէմիալի գիրքը մեզ կը սորվեցնէ թէ Երուսաղէմը վերաշինելու հրամանը տրուած է Արտաշէսի իշխանութեան 20 թուին, որ կը համապատասխանէ Հոռմարկութեան 299 թուին և Քրիստոսէ առաջ 456 թուին. Քրիստոս 34 տարեկան խաչուած ըլլալով՝ 34 ը կը գումարենք 456 ին, կը տեսնենք թէ Յիսուսի մասին Դանիէլի ըրած մարդարէութիւնը իրականացած է 490 տարիներ վերջ. (456 առաւել 34 հաւատար 490):

Աւելի հեռու երթանք. Քրիստոս ըստաւ.

«Սատուած թագաւորութեան այս Աւետարանը բովանդակ աշխարհի մէջ պիտի բարոզուի, բոլոր աղքերուն

վկալութիւն ըլլալու. այն ատեն վերջը պիտի գայ և պիտի տեսնէք պիղծ աւերումը Սուրբ քաղաքին վրայ, որու մասին Դանիէլ Մարդարէն խօսած է. ով որ կարդաւ թող հասկնայ» (Մատթ. Գլխ. ԲԴ. (4-13):

Ի՞նչ կ'ըսէ այս մասին Դանիէլի գիրքը, տես (Գլխ. Բ. 13-14):

«Մինչեւ ե՞րբ պիտի տեւէ մշտնջենական զոհաբերումի այս յուզիչ տեսարանը և աւերումէն յառաջացած մեղքը... և Ան ընծի ըստաւ. «Մինչև 2300 գիշեր և ցերեկ յետոյ սրբարանը պիտի մաքրուի»: Այս 2300 օրերը, աւսինքն տարի ները անտարակոյս կը հաշուուին Քրիստոսէ առաջ 456 թուին, ուրիէ իրականացաւ Քրիստոսի գալստեան մարդարէութիւնը. ուրեմն 2300 էն հանելով 456 ը կ'ունենանք 1844 կրկնակի երջանիկ թուականը Պապի յայտարարութեան և Պահառլահի որդուոյն Ապահել Պահարի ծննդեան, զսր յաջորդ կարգուած է Պահառլահի կողմէ ճշմարտութիւնը տարածելու համար (2300 նուագ 456 կ'ընէ 1844):

Ուրիշ գուշակութիւն մը Յագհաննու Յայտնութիւնն, (Գլխ. Ժ. 3) «Իմ երկու վկաներուս զօրութիւն պիտի տամ և անսնք քուրծ հազար երկու հարիւր վաթսուն օր (1260) մարդարէութիւն պիտի ընեն...» Յագհաննու Յայտնութիւնը իւլամական տեսիլք մըն է. երկու յիշուած վկաները Մուհամէտն ու Ալին են. այս 1260 օրերը, այուինքն տարիները. մեզ կը բերեն նաև 1844 թուականը, որ կը համապատասխանէ եղիայի 1260 թուին:

Ուրիշ գուշակութիւն մը Գուրանէն (Գլխ. 32, հմր. 4). «Սատուած մահմէտական կրօնը պիտի առաջնորդէ երկինքն երկիր, յետոյ պիտի բարձրանայ գէպի Իրեն մէկ օրուան մէջ, որուն տեւողութիւնը հազար տարի է ձեր տումարով»:

Իսլամութիւնը 12 իմամներ հիմնեցին (ինչպէս վարդապետներ Քրիստոնէութիւնը), առաջին իմամը մարդարէին փիսան Ալին է և տասներկուերորդը Մուհամէտ որ մեռաւ Եղիայի 260 թուին: Գուրանի գուշակութեան հազար տարիները աւելցնելով 260 տարիներուն վրայ կ'ունենանք 1260, այսինքն 1844 Քրիստոսի թուականով. 1000 տուել 260 կ'ընէ 1260:

Դանիէլ, ինչպէս Քրիստոսի գալստեան, նոյնպէս ալ Մուհամէտի գալստեան տեսիլքը ունեցաւ (Տե՛ս Գլ. Ժ. 3 և յաջորդ համարները). «Ու մարդ մը կտաւ հազար մարդուն ըստաւ ե՞րբ պիտի ըլլալ այս սբանչելի բաներուն վերջը: Եւ լսեցի որ այն մարզը երգնեցաւ ըսելով՝ Այս պիտի ըլլալ ժամանակ մը, ժամանակներ և կէս ժամանակ վերջ»

Յովհաննու Յալտնութեան մէջ (ԺԲ. Գլ., 14) կը գոնենք «Ճամանակ» »ի նշանակութիւնը:

Աստուածաշնչական լեզուով, մէկ ժամանակը 560 օր կը նշանակէ, այսինքն տարի. հետեւաթ որ, եթէ գումարենք՝

Մէկ ժամանակ . . . 560 տարի.

Երկու ժամանակ . . . 720 տարի.

Կէս ժամանակ . . . 180 տարի.

Կը գոնենք . . . 1260 Եղիայի թուականով, որ կը համապատասխանէ Քս.ի 1844 թուականին:

Կրնանք բազմաթիւ օրինակներ տալ այս մարդարէութիւններէն, բայց նախընտրելի է որ չերկարենք այս հաշիւները, որոնք միակ համոզիչ տարրերն են, այժմ նկատութեան առնենք Պահառուլահի յայտնութեան միւս նկարագիրները:

4. Հրաշքները

Հրաշքները էտեան ապացոյցներ չեն, ոչ ալ մարդարէական քարոզութեան մը համար կարեւոր, բայց ոնէ իրողութեան մը իրը զօրացուցիչ երկրորդական ապացոյցներ կրնան կազմել, որովհետեւ Մարգարէի մը քարոզը և հրաշքներ յառաջ բերելու կարողութիւնը իրարու հետ կապ մը չունին Ամենակարողի խօսքերուն պարունակած ազգուութիւնը կը բաւէ իր հարազատութիւնը ապացուցանելու, պէտք չկայ վազելու փաստերու ետեւէ, որոնք անպատճառ չեն որոշիր իր քարոզներուն աստուածային նկարագիրը:

Մովսէսի հինգերորդ գրքին մէջ Աստուած ըստաւ իրեն (Գլխ. ԺԲ. Տմր. 18) «Իրենցմէ մարդարէ մը պիտի հանեմ քեզի պէս և խօսքերս Անոր բերնին մէջ պիտի դնեմ և Անաւոնց պիտի ըսէ ինչ որ ես հրամայեմ», յետոյ Մովսէսին կը յայտնէ թէ ի՞նչ նշանով պէտք է ճանչնալ այս մարդարէն և չխօսիր հրաշքներու մասին:

Ոչ Յիսուս և ոչ աշակերտները կարեւորութիւն չէին տար հրաշքներու ալս մասին. տե՛ս (Մատթ. Գլխ. ԺԲ. 58.40 և Գլխ. ԺՋ. 1.3):

Կորնթացւոց առաջին թուղթին մէջ Պօղոս կ'ըսէ (Պե'ս Գլխ. Ա. 22.23), «Հրէաները նշան կ'ուզեն և Ցոյները իմաստութիւն կը փնտան, իսկ մենք կը քարոզենք խաչեալ Քրիստոսը, որ Հրէաներուն համար զայթակղութիւն է և Յոնիրուն համար յիմարութիւն»:

Քալով Մուհամէտի, իր չարախօսները հրաշք կը խնդրէին իրմէ և Ան կը պատասխանէր «Զեզի չըերի քայլութիւնը կը առաջանալ, որ յատակօրէն կը բացատրէ Աստուածաշունչը, Աւետարանը և Խորայէլի մարդարէներուն գրուածքները», ալս

Խոսքերով ցոյց կուտար թէ մարդարէի մը հարազատութեան զլխաւոր ապացուցը Յայտնութեան Գրքին մէջ կը կայանար:

Մարդարէներէն հրաշք խնդրելը Աստուած փորձել է. չնշանակեր թէ անոնք անկարող են հրաշք գործելու ո՛չ քանի որ անոնք գերմարդկային կարողութիւն մը ունին: Աւետարանի գրեթէ բոլոր հրաշքները հոգեկան հիւանդութեանց բժշկութիւն տուած են, ամէն պարագալի անոնք խորհրդաւոր նշանակութիւն մը ունին, արդէն ալդ տարօրինակ իրողութիւններուն պատմուածքները սերունդէ սերունդ կրկնուելով կ'ալլափախուեին. անկարելի է հաւատք բնայել բոլոր մեզի հասածներուն. սովորաբար հրաշքները կրնան իրական եղելութիւններ նկատուիլ, բաւական է որ անոնք Մարդարէին ուսուցման և բնութեան օրէնքներուն չհակառած և կազմեն աստուածալին կարողութեան յայտնութիւնը, այլապէս անոնք պէտք է նկատուին իրեւ ալլարանական պատմուածքներ բացատրութեան մը կարօտ:

4. — Ժողովուրդներու սովորական թեմամութեան պատճառները ընդդէմ Մարգարէներու՝ լրեց երեւման ատեն:

Տեսանք թէ ինչ պայմաններով կը ճանչցուի ճշմարիտ մարդարէ մը, ուրիշ պայման մըն ալ կաւ ո՛չ նուազ ապացուցիչ, թշնամութիւնն է ան որ երեւան կուգայ մարդոց մէջ մարդարէի մը երեւման ատեն:

Պահանջման մարդարէներուն համար ալս բանը տեղի ունեցած է հալածանքներու, սպանութիւններու և ջարդերու տեղի տալով. յիսուն հազարէ աւելի Պահանջման Պարսկաստանէն աքսորուած և քսան հազ արէ աւելի ջարդուած են:

Հրէաները հարիւրաւոր տարիներէ իվեր կը սպասէին Մեսիային, սակայն մերժեցին զԱյն երը իրենց զրկուեցաւ, ինչպէս որ Պուտալականները, Պրահաննաները և Զրազաշտները փոխանակ քրիստոնէական հաւատքը ընդունելու, 1800 տարի տառապեցան քրիստոնէական ջարդերէն:

Ուրեմն որոնք են ալս քօղերը որ մարդոց աչքերը կը ծածկեն երը մարդարէ մը կը յայտնուի: Այս քօղերը թուով երեք են:

1. Իւրաքանչիւր կրօն կը սպասէ մեծ իոդի մը վերագարձ.

Հրէաները կը հաւատալի Եղիայի վերագարձին, բայց ինչպէս կ'ըսէ Քրիստոս՝ «Եղիան արդէն եկած է և երբէք զայն չը ճանչցան» (Մատթ. Գլխ. 17 Տմր. 12):

Մահմէտականներէն ոմանք կը հաւատան թէ վերջին օրերուն Քրիստոս պիտի զայ իժամ Մահմէտէն վերջ, իոկ ուրիշներ կ'ըսէն թէ Հասանի որդին Մուհամէտը յետոյ Ալիի որդին Հիւսէյինն է որ պիտի զան:

Զրադաշտները կիւրոսի գալուն կը հաւատան, քրիստոնեաններն ալ Քրիստոսի երկրորդ գալուսեան կը հաւատան. այս հաւատալիքները կը նշանակն թէ մարդկա բոցին կը նալին, ոչ թէ լոյսին, անոնք Յայտնութեան անհատական նկարագրին կը կապուին և չեն նշանակն որ եթէ Մովսէս, Յիսուս և Մուհամէտ իրենց երեւման պատահականութեան և պայմաններուն մէջ տարբեր արարածներ եղան, իրենցմէ բխած լուսը նորն է. Հոգուոյ միութիւնը կը յայտնուի իւրաքանչիւր մարդարէի մէջ, նոգ չէ թէ անոնցմէ իւրաքանչիւրին արտայալութեան ձեւը իրարմէ տարբերի:

Անոնք որ ուեէ Հորդզոնէն ելած յայտնութեան մը համար մէկ Աստուած միայն կ'ընդունին կը կոչուին Միաստուածնաններ:

2. իւրաքանչիւր նոր մարդարէի հիմնած պատուիրաններուն փոփոխութիւնը.

Ժողովուրդը ձգտում մը ուսի ընդունելու թէ այս մարդարէն որուն կը հաւատալ, անոր մատակարարութիւնը յաւիտենական է քանի որ Ան իր պատուիրանները հիմնելու կարողութիւնը ունեցած է:

Հրէանները մերժեցին Յիսուսը, որովհետեւ Ան Մովսէսի օրէնքներուն զպիլ կ'ուզէր. Մուհամէտ ըստ թէ իր օրէնքը յաւիտենապէս պիտի շարունակուի:

Բայց ժողովուրդը շտեսներ աճման և զարգացման օրէնքը, զոր կ'ապացուցանէ յայտնութեան և նշանակութեան յառաջդիմութիւնը, մինչեւ որ աստուածալին օրը հասնի, խորհուրդները քօղազերծուին և ծածկոցները վերնան:

Յիսուս ըստ «Մարգարէնները կուգան ո՛չ թէ քանդելու, ալ կատարել ազորդելու» տե՛ս, (Մատթ. Գլխ. 5 հմր. 17), բայց ժողովուրդը չուզեր զայն հասկնալ:

3. Մարդարէններու կողմէ գործածուած
խորիրդաւոր լեզուն

Ժողովուրդը Սուրբ Գրքի զրուածքները զրականօրէն թարգմանելով, անոնց ալլաբանական նշանակութիւնը (որ Մարգարէններէն սիախն ճանչցուած է) կը խուսափի իրենցմէ: Հրէանները կը կարծէին որ Յիսուս Խորակէլի թագաւորի մը պէս պիտի գար. երբոր հիւսնի մը որդին տեսան ըսին,

«Ասիկա հիւսնին որդին չէ, իր մայրը Մարիամ չի՞ կոչուիր, իր եղբայրները Յակոբ, Յովաչի, Սիմոն, Յուզան չե՞ն, իր քուրերը բոլորն ալ մեր մէջ չե՞ն, ուրկէ՞ է այս ամէն բաները» և անոր վրայով կը գալթակդէին, բայց Յիսուս ըստ իրենց «Մարգարէ մը իր տունէն և իր երկրէն միախ կ'արհամարուի», տե՛ս (Մատթ. ԺԳ. 55-57):

Մեսիայի գալստեան մասին եղած մարգարէութիւններուն մէջ ըստուած է «Սրեւը պիտի խաւարի, լուսինը արիմնի պիտի փոխուի, եւլն»: Որովհետեւ ասոնց ոչ մէկը եղաւ մարգաց աչքերը քօղարկուեցան:

Քրիստոսի բոլոր գարգաղեառութիւնները առակներով և այլաբանութիւններով եղան, օրինակ «Ես զինին եմ, զուռն եմ, պիտի աւերես այս տաճարը և երեք օրուան մէջ պիտի շինեմ», իր մարմինին տաճարը ըսել ուզեց, ո՛չ թէ Երուսաղէմի:

Սյոօր իոկ այլաբանական լեզուն սիսալի մէջ կը ձգէ ժողովաւրդը, 1844 էն, ալսինքն Պաղի յալտարարութենէն և Ապա իւլ Պահա Ապապասի ծնունդէն վերջ միլիօնաւոր Մարգիկ կը սպասեն Քրիստոսի նոր գալս սեան, որ բոլոր Մարք Հրէաններն ազգարարուած է: Բայց սրավհետեւ կը սպասեն զայն, ըստ իրենց գրական կամ բառական մեկնաւթեամբ, չեն տեսներ թէ նոգեւոր ճշմարտութիւնը յայտնուած է արգէն:

Եթէ ուզէին բանալ աչքերնին, այս տաեն պիտի հառկընային այդ խորհրդաւոր խօսքերը. Յովհաննու Յայունութեան հինգերորդ դլուխը, Կնքուած Գիրքին և Գաանուկին տեսիլքը կը բայէ լուսաբանուելու:

Ապա իւլ Պահայի 1912 ին Լոնտոնի
«Քրիսչըն Գոմընվէլթ» տեսուչին ուղղած
նամակէն քաղուած

«Հակառակ յոգնութիւններուն և յառաջացած տարիքիս, ճամբորգեցի Սրեւէլքէն Սրեւմուտք(+) երեք տարիէն աւելի ժողովներու և տաճարներու մէջ իմ սենկութիւններուս աջակցութիւնը փնտուով, պատերազմի սոսկումներու մասին խօսեցայ, մատնանշեցի համաշխարհալին խազաղութեան բարիքները, ի վեր հանելով մարգկութեան փառքը կազմող իրերը և նշանակեցի կենդանական աշխարհի արեան ծարտուն ու կատաղութիւնը. պարզեցի և ցուցուցի Աստուած

(+) Այնարկութիւնն եւլուպտ և Միացեալ նախանդները ըրած համբորդութեանց :

ծային կրօնի հիմերը և յայտաբարեցի Նորին Սրբութեան Պահառուլահի ոկզբունքները: Ապացուցի Աստուծոյ գոյութիւնը անհերթելի բանաւոր ապացոյցներով և ցուցուցի Աստուծոյ բոլոր Մարգարէներուն գարդապետութեանց վաւերականութիւնը: մէկ խօսքով իմ ներքին համոզումներուս ազատ թափչք տալով լսի թէ ճշմարիտ կրօնը մարդկութեան կեանքն իսկ է: աստուծածալին քաղաքակրթութեան ամենամաքուր լուսը»:

Ապա իւլ Պահայի Բարիզ 1913 թուին
մէկ ուղերձէն քաղուած

«Այսօր մարդկութիւնը տմէն բանէ առաջ պէտք ունի միջազգային միութեան և հաշտութեան, բայց ասոր հասնելու համար հոգեւոր պատճառ մը պէտք է, որովհետեւ բացորոշ է որ նիւթական շահերը չպիտի կրնան հաստատել «գերազոյն խաղաղութիւնը» աշխարհի վրայ:

Քաղաքական պատճառ մը երբէք պիտի չյաջողի, որովհետեւ ազգերու քաղաքական շահերը զանազան են և հետեւաբար իրենց քաղաքականութիւնը յաճախ պայքար կը զուայ մէկը միւսին դէմ:

Ցեղային կամ հայրենասուիրական պատճառ մը հաւասարապէս անկարսոց է այդ ընելու, որովհետեւ ան մարդկային անձնասիրութեան բոլոր տկարութիւններն ու թերութիւնները ունի: Ցեղերու զանազանութիւնը և հայրենասուիրական նախապաշտումները իրենց ընութեամբն իսկ կ'արգիլեն փնտուած միութեան և համաձայնութեան իրականացումը:

Ուրեմն որոշ է որ մարդկային միութիւնը (որ Աս ուածային Յաւանութեան սկզբունքներուն էութիւնն իսկ է), կարելի կ'ըլլալ հաստատել միայն հոգեւոր կարողութիւնով մը, այն է չոգույն Սրբոյ շունչով:

Զէնքը 6000 տարիներէ ի վեր աշխարհի վրայ տիրած է, ուրիշ գործիք մը վիճակնք անոր տեղը դնելու համար. խօսքը արիւն չի հեղուր, բայց սրտերու վրայ կը գործէ և կեանք կատար: Պողպատէ զէնքը ժամանակաւոր արդիւնք և սահմանաւոր գործ ունի, մինչդեռ խօսքին (սուրը) զէնքը և Աստուծու սէրը անհօւն արդիւնք և անսահման գործ ունի, շողացնենք զայն»:

Քրիստոսի վերադարձը

Տօքթ. Էսըլմէնթի

«ՊԱՀԱՈՒԼԱԾ ԵՒ ՆՈՐ ՇՐՋԱՆԸ» գիրքէն քաղուած


Քրիստոս իր խօսակցութիւններէն շատերուն մէջ երրորդ գէմքով կը խօսի Աստուծոյ ապագայ Յաւանութեան մասին, բայց ուրիշներուն մէջ առաջին գէմքը գործածուած է: Ան կ'ըսէ. «Հիմա կ'երթամ ու ձեզի տեղ կը պատրաստեմ, և եթէ երթամ ու ձեզի տեղ պատրաստեմ, նորէն կուգամ ու ձեզ քովս կ'առնեմ». (Յովհ. 14. 2):

Գործք Առաքելոցի առաջին զլիսան մէջ, կը կարդանք թէ աշակերտներուն ըսուած էր Յիսուսի համբարձման ատեն «Այս նոյն Յիսուսը որ ձեզմէ երկինք առնուած է, նոյն կերպով պիտի գալ, ինչպէս զուք անոր երկինք երթալը տեսած էք: Ասոնց և անոնց նման ասացուածքներու պատճառու, շատ մը քրիստոնեաներ կը յուսան թէ երբ Որդին Մարգու գայ երկնքի ամպերով և մեծ փառքով, անոնք մարմնապէս նոյն Յիսուսը պիտի տեսնեն, որ երկու հազար տարի առաջ Երուսալէմի փողոցներուն մէջ քալեց, և խաչին վրայ արիւն թափեց ու տանջուեցաւ Անոնք կը յուսան թէ կարող պիտի ըլլան միաձելու մատերնին Անոր ձեռքերուն և ոտքերուն վրայի գամերուն հետքերուն մէջ և ձեռքերնին Անոր նիզակով խոցուած կողին մէջ: Բայց վնասաբար, Քրիստոսի խօսքերուն վրայ պիտի կ անդրադառն մը պիտի ցրուէ այսպիսի քաղաքար մը: Քրիստոսի ժամանակի Հրէսաները, ճիշդ ալս տեսակ քաղաքարներ ունէին Եղիայի վերադարձին մասին, բայց Յիսուս պարզեց անոնց մխալը ցուց տալով թէ՝ մարգարէութիւնը որ «Առաջ Եղիան պիտի գայ» կատարուած էր, ոչ թէ նախկին Եղիային դէմքին և մարմնուն վերադառնով, ալլ Յովհաննէս Մկրտչի կերպարանքով, որ «Եղիայի հսկով և զօրութեամբ» եկաւ, և եթէ զայն պիտի ընդունիք, ըստ Յիսուս «Այս է Եղիան որ պիտի գար, ան որ լսելու ականջ ունի թող լսէ»: Ուստի Եղիայի վերադարձը ուրիշ անձի մը երեւնալը ըսել ուզուած է, ուրիշ ծնողքէ ծնած բայց նոյն հոգիով և ուժով Աստուծոյ ներշնչուած: Յիսուսի այս խօսքերը վստահաբար կրնան առնութիւն նշանակելու թէ՝ Յիսուսի վերադարձը նոյն կերպով պիտի կատարուի ուրիշ անձի մը երեւոյթով, ուրիշ մօրմէ ծնած, բայց ցուց տալով Աստուծու նոգին և ոլժը:

Պահառուլահ կը բացարէ թէ՝ Քրիստոսի «Վերատին գալը» Պապի և իր անձնական գալուստով կատարուած է:

Ան կ'ըսէ «Եթէ արտօրուան արեւը ըսէ թէ ես երէկուան արեւն եմ, շիտակ է. եթէ օրական յաշորդութեան համաձայն ըսէ ես երէկուան արեւէն տարբեր արեւ մըն եմ, այս նաև շիտակ է: Նմանապէս օրերը նկատէ, եթէ ըսուի թէ բոլոր օրերը նոյնն են. ճիշդ և շիտակ է, և եթէ ըսուի թէ ըստ անունի և զանազանութեան, անոնք իրարմէ կը տարբերին, ալս նաև ճիշդ է, ինչպէս կը տեսնէք: Թէկ անոնք նոյնն են, բայց իւրաքանչիւրը անուն մը, որակ մը և զանազանութիւն մը ունի, որը միւսէն տարբեր է: Նոյն գրութեամբ և բացատրութեամբ, հասկցէք Սուրբ Յալտնութեանց միութեան զանազանութեան և բաժանման վիճակները, որպէսզի կարենանք հասկնալ Անուններու և Ստորոգելիններու Արարչին՝ բաժանման և միութեան մասին ըսած խօսքերուն մեկնութիւնները: Տես «Certitudo» էջ 15, Ապտիւ Պահա կ'ըսէ:—

«Գիտցէք որ Քրիստոսի երկրորդ անգամ վերապարձը չի նշանակեր այն՝ ինչ որ ժողովուրդը կը հաւատայ, ալ աւելի իր ետեւէն եկող խոստացեալը կը նշանակէ: Ան Աստուծոյ թագաւորութեամբ և Անոր զօրութեամբ պիտի գայ, որ յաղթած է աշխարհին: Իր թագաւորութիւնը սրտերու և հոգիններու աշխարհին համար է, ոչ թէ նիւթական աշխարհին, որովհետեւ նիւթական աշխարհը ճանճի մը թեւին հետ իսկ չի բաղդատուիր Տէրոջը աչքին առջեւ: Յիրաւի Քրիստոսի սկզբանէ իր թագաւորութեամբ եկաւ, որ սկիզբ չունէր և յաւիտեանս յաւիտենից իր թագաւորութեամբ պիտի գալ, որովհետեւ ալս առումով «Քրիստոս» Աստուծային իրականութեան արտայալառութիւն մըն է, երկնալին իսկութիւնն ու էութիւնն է, որ ոչ սկիզբ ունի ոչ վախճան, որ կ'երեւի, կը յայտնուի և կը համբառնայ ամէն շրջաններու մէջ»:



500 19

Zurugé

S. BARONIAN

3, Rue St-Théodore - Marseille (France)

ԳԻՆ 1 ՁՐԱՑԻ
